

Ֆիրդուսի Ծննդեան Հազարամեակը

Մօտերս կը լրանայ պարսիկ արեղերահա-
 չակ բանաստեղծ, անմահն Ֆիրդուսին ծննդե-
 ական հազարամեակը: Տասը դարերու երկար
 ժամանակամիջոցը չէ կրցած այս մեծ անու-
 նին հմայքը ամենափոքր չափով ազօանել պար-
 սիկ ժողովուրդին աչքին առջև ու այսօր Բրա-
 նի եւ բալթանդակ Ասիոյ փասօքը կազմող այդ
 հսկան իր բարձր պատուանդանին վրայ հաս-
 տատ կեցած է ի շարս այն սակաւթիւ Մե-
 ծերուն սրտնք մարդկութեան պարծանքն են եւ
 պիտի մնան յախտենապէս:

Իր հոյակապ «Շահնամէ»ն այնպիսի կո-
 թողական գործ մըն է որուն նմանը, կարելի
 է բսել, չկայ սեւէ ազդի մէջ. յիշատի սպշե-
 ցուցիչ է թէ ինչպէս մէկ հոգի կրցած է այդ
 մեծաշունչ գիւցաղներդութիւնը որ 60,000
 տող կը պարունակէ, այնքան գերազանց ար-
 ուեստով մը գլխի հանել:


Ֆիրդուսին հազարամեակին առթիւ փա-
 փաբեցայ իբր յարգանքի եւ անտահման հիա-
 ցումի գոյնն արտայայտութիւն մը, ուսում-
 նասիրութիւն մը գրել Մեծ Քերթուպին կեանքն
 ու գործը մերայնչից ծանօթացնելու համար եւ

նայն սակն թարգմանել «Շահնամէ»էն քանի
 մը էջ չարեակ բանի, այդու հետեւելով սի-
 րեցեակ հօրս, Տքթ. Յ. Թիրեաքեանի «Շահ-
 նամակ»ին որ ինչպէս յայտնի է «Արտաշէս
 Բարական»ի խիստ շահեկան գրուագը կը
 ներկայացնէ:

Այս անգամ կը շատանամ տարով «Անահի-
 տ»ի բնթերցողներուն Ֆիրդուսին նշանաւոր
 երգիծակեանքն թարգմանութիւնը, յուսալով որ
 մօտ սակնէն սոյն պատուական հանդէսին կը
 յանձնեմ մտադրած ուսումնասիրութիւնս եւ
 սրիչ թարգմանական կտոր մը «Շահնամէ»էն:

Մուլթան Մահմուտ Ղազնէվին (991—1030
 ժ. թ.) որուն հրամանաւ Ֆիրդուսին ձեւնա-
 մուխ եղաւ «Արքայից Մատեան»ը գրելու, յա-
 ւարտ գործոյն՝ բանաստեղծը փարձատրելու
 մասին իր խոստումը լիովին չէր կատարած ու
 այդ առթիւ է որ «Շահնամէ»ի հեղինակը գառ-
 նացած՝ սոյն կծու տողերը ուղղած էր թա-
 դասորին գէմ, սրտնք այսօր իր գրքին առաջին
 էջերը կը կազմեն:

Այս է ահա յիշեալ երգիծակեանքը:
 Մ. Յ. Թ.



Ֆիրտուսի նորակառոյց դամբարանն ի Թուս
(Խորասանի նահանգ)